


րիոյ խօսակցութիւնը (Մտք. մ. 2. 16. Յովհ. Զ. 68, 69): Ամառէն մինչև աշուն անցած ժամանակին մասին շատ քիչ են տեղեկութիւնները (Մտք. մ. 2. Ժ. Մթկ. թ.), դէպի գալիքիական զործունէութեան վերջերն ենք այդ միջոցին: Հոկտեմբերին՝ վրայ կը հասնի Տաղաւարահարաց տօնը, որուն հետ կապուած միջադէպերը ծանօթ են Յովհաննու Աւետարանէն (Է. 1 և հետ.): Յիսուսի եղբայրները, անոր յամբաշարժութենէն իբր թէ սրտնեղած, խոսիւ կը յանդիմանեն զայն. «Գնա՞ աստի եւ երթի Հրէաստան, կ'ըսեն անոր, զի եւ աշակերտքն քո տեսցն զգործադ քո զոր գործես, զի ոչ ոք է որ ի ծածուկ ինչ զործէ, եւ խնդրէ ինքն համարձակ լինել. եթէ զայդ զործես, յայտնեա՛ զանձն քո աշխարհի» (հ. 3, 4): Քրիստոս Զատիկն ու Պէտաէկոստէն անցուցեր էր առանց տաճարին այցելութիւն տալու, այդպէս պիտի ընէ՞ր տօններուն վերջնին ալ: Աստուածակետական իշխանութեան կեղրունէն զգուշանալու անոր այս վարմունքը անբացատրելի թուեր էր երկրաւոր իմաստութեան տեսուկէտէն դատող մարդոց (հ. 5): Յիսուս կամ մ Աստուծոյ առաքեալն է, կամ չէ: Եթէ չէ՝ ինչո՞ւ աշակերտներ կը հաւաքէ և երկրին մէջ խռովութիւն յարուցանելու չափ խօսիլ կուտայ իր մասին: Խսկ եթէ է՝ ինչո՞ւ համոր ամէնուն աչքը բացող հրապարակային արարքով մը ինքնինքը չի յայտներ: Այսպիսի է այն երկսայրաբանութիւնը զոր Տիրոջ եղբայրները կ'ընեն անոր առջեւ այնպիսի բառերով, որոնք կը մատնեն խորունկ զայրոյթը, զոր գժուարաւ կը ծածկեն անոնք:

Քրիստոս, իր պատասխանին մէջ, մտսամբ կ'ընդունի իրեն եղած այս դիտողութեան ճշտութիւնը: Կը խորհի թէ իր գործը մինչև վերջը ծածկուած պիտի չկրնայ մնալ: Օր պիտի գայ որ ամբողջ ժողովուրդին նայուածքին առջև պիտի պարզուի անիկա, երուսաղէմ, տաճարին գաւիթին մէջ: Այդ ժամը սակայն, որ մտածուածէն շատ աւելի տարբեր հետևանքներ պիտի ունենայ, ատակաւին չէ հնչած Մարդուն Որդիին համար: Ուստի Յիսուս այդ տօնին կ'երթայ ոչ թէ հրապարակաւ, փայտուն կերպով, ինչպէս իր եղբայրները կը փափաքէին (հ. 6-9), այլ «ի ծածուկ»

(հ. 10), ամբոխին մէջ անյայտ եղանակաւ, եւ երբ գուրս կ'ենէ այդ փառաւոր ստուերածումէն, կարելի եղածին չափ համեստ է իր գերը. զի կը բաւականանայ ճըշմարտութիւնը ուսուցանելով միայն: Փրկչին երեւումը կը թուի սակայն վարանքի մատնած ըլլալ ժողովուրդը (Է. 25-27, 40-44). մինչ ումանք համակրութիւննին կը յայտնեն, ուրիշներ կը ցասկուտին, և, թէեւ առանց յաջողելու, կը ջանան ձեռք երկնցնել անոր վրայ: Այս թշնամական փորձերուն անյաջողութիւնը ոչինչ ունի զարմանալի: Գիտնալով թէ Աստուծմէտ սահմանուած վայրիկեանը հասած չէ տակաւին (Ժ. 18), Տէրը, ամբոխին սպառնալիքներուն առջև՝ իր կեցուածքին այնպիսի վեհ նկարագիր մը կուտար որ զինաթափ կ'ընէ անօնց սաստկութիւնը: Նոյն խսկ զլիաւորները, երբ կը տեսնեն որ անոր վրայ զրկած իրենց բարապանները ձեռնունայն կը վերապառնան, կը զզան թէ մեծ խոհեմութեան պէտք կայ, ու կը նզովեն խուժանը (Է. 32, 45-49): Ու Յիսուս խաղաղ կերպով կը շարունակէ իր ուսուցումները (Ժ.), մինչև որ, ի ծնէ կոյրին թժշկութեան հետեւանքով, ծերակոյտին պետերը բանագրանք կը սպառնան անոնց դէմ որ պիտի ուղեն ընդունիլ անոր Մեխիայութիւնը (Ժ. 22): Բայց Փրկիչը ատելութեան այս պոռթկումին ալ կը պատասխանէ՝ իր աշակերտներուն վերաբերմամբ զորովանքը արտայայտելով անբացատրելի քաջցրութեան բառերով (Ժ. 1-18): Այսպիսի են Տաղաւարահարաց տօնին եւ յաջորդ քանի մը օրերուն հետ կապուած միջադէպերը, որոնց պատմութիւնը կը գրաւէ չորրորդ աւետարանի Է. 1 էն մինչև Ժ. 21 ը:

Ժ. Պ.



ԽՈՐՃՈՒԲԳ ԵՒ ԽՈՍՓ

Ավելին աւելի պարած մարդը նա չէ որ աւելի տարիներ կը համրէ, այլ նա որ աւելի զայցած է կեանիլ:

*

Ապրիլ ... զիտնալ՝ յուսալ՝ սիրել՝ հիանալ՝ բարեկործելին է. նա՛ ամենին աւելի պարած է, որ իր միտուվը՝ սիրովը եւ զործերովը ամենին աւելի պաշտամ: